

Ո՛րքան ճամբաներ
կարուաններու
կորսուած անհետ
Դէպ ի ովստիս
Մը յիմարութեան:

Պիտի մոռնամ ես ժամը խուսփուկ,
Ու ճնշող կեանքին
Ալ պիտի չըզգամ կոհակը պղտոր.
Ու ներկայէն վերացած
Պիտի սուգուիմ բովանդակ
Անզունդին մէջ յետոյին:

Պիտի արհրը խօսին
Այնպէս ինչպէս ոչ ոքի
Չըխօսեցան բնաւ երբեք:
Ալ պիտի դէմք չըտեսնեմ,
Ալ չըտեսնեմ պիտի բիբ,
Պիտի տեսնեմ միայն արի:

Պիտի գիտնամ ո՛վ քաղեց
Վարդերն, եւ ո՛վ օրօրեց
Որբոցիկներն. ո՛վ պիտի
Սուրը սեղմէ. ո՛վ բռնէ
Պիտի ձեռքով մը գողդոջ
Հաճոյքներու բաժակն, ո՛վ
Պիտի թողու որ իյնայ
Ջարդուփըշուր իր առջեւ
Կեանքի սափորը, եւ ո՛վ
Ձեռքերու բորբ գողին մէջ

Պիտի խեղդէ ցաւը սուր
Խոցոտուած միտին:

Եւ գննելով եւլս խոր,
Միշտ խորագոյն եւլս, ուր
Ամէն կնճիռ կը լուծուի
Եւ կ'ամպի հեւքն անձկոտ
Քափառումին մեր երկար,
Պիտի կարող ըլլամ հուսկ
Հօրը ձեռքէն գուշակել
Որդիներուն մըտածուն:

Ճակատագիր մը միայն
ինծի համար պիտի 'լլայ
Կրարուած մուկով մ'անթափանց,
Եւ իմս է այն: Բարեգուծ
Թէ ահաւոր' կ'ընդունիմ:
Տոմսակն ինծի համար ալ
Գանկիկ մըն է, գոյգ բառով
«Ըստ բարտի»:
Ձիս հարցումին փորձութիւնն
Եթէ խռով վեր ի վայր,
Նայեցէք, ո՛վ ոգիներ,
Պատասխան չեմ ուզեր:
Ես խաղացի գըննելով
Մինչեւ յետին բընիտն:
Եթէ երբեք կորսնցնեմ,
Բարի եկար, տիկին Մահ:

Թրգմ. Հ. Ա. ՂԱԵԿԱՆ



Ճ Ն Ճ Ղ Ո Յ Կ Ծ Ա

Կայ եղանակ մ'ուր ամէն ծիլ ու ծաղիկ կը մեռնին,
Ուր երգերուն տեղ զըւարթ' հովերը սէգ լեռներուն
Կ'անցնին դաժան սուլբերով, ու ծիծառներ խմբովին
Կ'երթան աշխարհ անծանօթ, թողլըքած բոյնը սիրուն,

Որ լոյս, ճարակ որոնեն
Ճակատագրի մըղումէն:

Անոնք քենէ երջանի՛կ են, ո՛չ ճնճողուղ այս ծերպին,
Որ հայրենի քիւին տակ, ցուրտին, սառին կը ճգնիս,
Կ'իջնես նօթի կը յածիս մերկ անդաստանն ու այգին
Գարուններուն երջանիկ ըսպասումով անձկալից,

Ու դուն ալ լուռ, տխրագին
Կը պատմես ցաւը կեանքին:

Ինձ պատմեցին թէ այստեղ թշուարին էրզը չէ՛ զուր.
Ա՛ն սիրտ ու ամպ կը պատռէ ու խոցերէն կը ծընին

Գուժի շիթեր բիւրեղեայ որ՝ թափանցիկ ու մաքուր՝
 Մազիկներու պէս կ'երգեն կեանքի ճամբուն երկայնքին:

Այսպէս ցաւերն ալ ունին
 Երջանկութեան սերմն անզին:

Երնեկ քեզի, ճնճողուկ իմ, որ աստղերուն տակ անցար
 Մենիկ, արցունք սրփռելով, որ կարեկից սրտերում
 Գոհար դարձան. մինչ ժրպիտն ու արեւները պայծառ
 Հովի շունչին հետ անհետ զնացին ի սպառ շատ հեռուն,
 Որ առ յաւերժ չեն ասրիբ
 Ինչպէս ցնորքները պատր:

Երեկորին հըսկումիդ՝ երբ կը զիտես լիճն աղու
 Վերջալոյսին համբոյրով շիկնած, ու վերն համակ օդ
 Բեկեղեկումովը թրթռուն լոյսի, կեանքի, երգերու՝
 Չէս լըսեր մեզմ ու անոյշ ձայներ հասնող դուն հոգւոյդ
 Որ հեռուոր ակիւրէն
 Յաւէտ կու գան, կը բախեն:

Եր ծաղիկներն են կեանքի, ուռիներով ըսփոփուած,
 Որ հայրենի սրբինգով զարունի երգ կը հայցեն —
 Գուն հինաուրց մայրիիդ հովանւոյն տակ սիրարծարծ
 Հին զարունի յուշերով վերածընող փառքերէն
 Պատմէ՛ փայլուն զըրուագներ
 Որ վերանայ սիրտն յեթիբ:
 Հ. ԵՂՄ ՓԵՅԿԵԱՆ



Ո Ի Ի Լ Ե Ը Ս Ո Ի Ի Լ Ս Ը Ն

Կերեցէք ինծի, հիմակուան համար զիս Ուիւ-
 երմ Ուիւթըն կոչելու: Մաքուր թուղթը, որ առ-
 շիս է, պէտք է որ իրական անունովս աղտեղուի,
 որ արգէն իմ նմաններու բաւականէն աւելի
 անարգանքի, զարշանքի եւ զարհուրանքի նիւթ
 եղած է: Ո՛վ դու անպէտ իր մարդկութեան.
 նոյնիսկ ամենէն հեռուոր երկարամտերու մէջ
 մարդիկ քեզ նախատինքով ու անարգանքով կը
 կոչեն: Գուն մեռած ես անոնց պատուոյն, անոնց
 պաճուճանքին, անոնց տենչանքին ու պահանջ-
 քին համար:

Պոթ, գաղտնի մայ մը կը տարածուի քու
 վրադ եւ քեզ քու յոյսերովդ երկնքէն յաւիտե-
 նապէս կ'անջատէ:

Չոս պիտի չուզէի, եթէ կարենայի իսկ, վերջին
 տարիներուս անասելի թշուառութիւնն ու ան-
 ներելի շարագրծութիւնները նկարագրել: Կը-
 պատակ է միայն բացատրել, թէ անսահման
 վատատունութիւնս ուրկէ է:

Մարդիկ ընդհանրապէս աստիճանաբար կ'իյ-
 նան: Իմ մէջս ասիկա ուրիշ կերպ էր. վայր-
 կեանի մը առաքինութիւնը ինկաւ ինծմէ ինչպէս
 վերարկու մը. մինչեւ հոս մոլութիւններս բաղ-
 դատաբար նուազ զօրաւոր էին, հիմա կը մեծ-
 նային կ'անէին սաստկապէս:

Կկարագրեմ թէ ինչպէս դիպուածը — ինչպէս
 միակ դէպք մը — ասիկա հաստատեց: Արդէն
 մահը կը մտնեայ, եւ անոր առջեւէն գացող
 չուքը հոգիիս վրայ խողազ ազդեցութիւն մը
 կ'ընէ: Ինծմէ կը պահանջէ (մինչդեռ ես մութ
 հովիտին մէջէն կը քալեմ), որ նմաններուս միա-
 նամ — գրեթէ պիտի ըսէի՝ նմաններուս կարեկ-
 ցութեան: Սիրով պիտի ուզէի, որ անոնք հա-
 ւատային, թէ (այսպէս ըսելու համար) ստրուկը
 եղած ըլլայի պատահարներու, որոնց վրայ մարդ-
 կային կամքը չի կրնար իշխել: Սիրով պիտի
 ուզէի, որ անոնք մոլորութիւններուս անապատին
 մէջ պզտիկ ովասիս մը նրեան հանէին, ուր